

ოգծ շրայծածները, 1889ի թ. կարգի Մէտիահի, 1897ի թ. կարգի Յամանիքի Առանձները:

Կը սահիբ կ'ամցիք ինչն տանձնակի տարիներ, տարւոյ 1909 Փետր. 2ին կարպակն է կֆ. Հօնանատն իր պաշտօնավարութեամ յիսմանան կատարելու ուրախութիւնը կ'ունենայ: Նոյն օրը Պէրլիքի Վրասրբ Գործոց Պաշտօնակայ Mr. von Schoen նեղադրա կը շարժնարկը Գոնձնակի յիսմանատնը, ինչպէս նաև կ. Վոլոյ Գիլբանդն կամ Թեսպան Mr. Baron Marschall նեղադրա կը յանձնէր իր ինձնակցութիւնը: իսկ Զիրոպահոյ մէջ Գնիր: հրկուսած Տիկ և Տիկին Mordt-տուն միապատճեամբ յուսին մէջ կը պատրաստիք զեղացիք ինչ ի պատիհ ջօնանեանի, որուն մասնակի նղան գեր: գալութիւն նշանաւոր էր ինչու ամասնութիւնը: իր յիշասակ սոյն գետանոր օրուն Հօնանատն էֆ. ընկանեցաւ Տիկ և Տիկին Mordt-տուն միապատճեամբ յաշտօնաեանը: այս որուն առարկ մէջ կը յանձնէր մասնակցութիւնը: իսկ յիշասակ սոյն գետանոր օրուն Հօնանատն էֆ. ընկանեցաւ Տիկ և Տիկին Mordt-տուն միապատճեամբ յաշտօնաեանը: այս որուն առարկ մէջ կը յանձնէր մասնակցութիւնը: Կը յանձնէր մասն որ Տիկ ինձնամասն Տիկունիինը պատ տղթիւ շնորհած է իր Թագամներին Այգեռոց (Roter Adlerorden) պատուանշակը:

Տնտեկան թերթեր օրին արձագանց հանդիպացած Գնիր: Հրկուսատարակի մէջ կատարուած սոյն յիսմանան հանդիպին եւ իրենց բարենաղջութիւնները կը յիշեցնիք ինչ ի պատիհ յիսմանատն էֆ. ի: Ին մեր կը անշակիցիք սոյն բարենաղջութեանց, մաղթենով Մէծապատիհ Յորէնտարին երկույթ տարիներու շարք մը եւ իր պաշտօնին եօմտանաման տևնելուն եւ կատարելուն տարինութիւնը:

Զիրոպահի, 1909. Մարտ 25:

Ք.



Լ Ե Զ Ա Խ Ա Ր Ա Ս Ա Կ Ա Ն

Ա Կ Ն Ո Ւ Տ Ա Խ Ա Ր Ա Ս Ա Կ Ա Ն

Գ Լ Ո Ւ Խ Ձ

Ա Բ ո յ Է ն ո ւ բ ո յ բ ո ւ ն ո ւ թ յ ո ւ մ է ն ա ն ե ը ։

(Ը ս ո ւ ն ո ւ մ է ն ե ւ ։)

64. Հազիւ պէտք կայ ըսելու թէ Ա կնայ մէջ երգուող ամեն երգ ըստի չէ: Կան այդ գաւառական բարբարին մէջ, ինչպէս ուսկի բառերուն քով կապար ու ցեխ, Նոյնպէս եւ երգերուն մէջ անբի մարդարիսներուն քով անգատ ուղարկուեած եւ պատկանուած է:

որբ հայ հանճարի ունեէ նշոյլ չունին, պյու ու միկ կցիցումներ են սոյնայանգ վերջաւորութեամբ: Զ. օ. —

Առաւոտուն կանուխ կանուխ, Հարսնըլ տիրան է պուլանուխ:
Մոնիմ պաղջան քաղիմ անուխ:

Խրկու կաբուկ արանիք բունը,
կու կաթէ երենուն գունը:
Դուն ես մեր տանն ուսկի սիւնը:

Ոչ պատկերի ամըողութիւն կայ եւ ոչ
խէ գաղափարաց ուեւ կապակցութիւն ասոնց
մէջ: Աւելի եւս տգեղներն ալ կան:

Թող ուրեմն լաւ հասկցուած ըլլայ թէ
“Ա կնայ երգեր, կամ “բանաստեղծութիւններ,՝
ըսելվ միշ կ'իմանակը ընտարիները, Տին հեթանոսական գարուց հայ բանաստեղծութեան
հոգին, ոճն ու գեղեցկութիւնը կրող երգերը,՝
եւ ասոնց վրայ է որ յաջըդդ գլխու մէջ պիտի
ընեմ իմ քննական ուսումնամիրութիւնս:

Գ Լ Ո Ւ Խ Ձ.

Գ լ ո ւ ն ն ե ւ Ա կնայ երգու քերենուին Ա բ ա ս տ ո ւ ն ի ն յ ո ւ ն ի ւ ն է:

66. Ա կնայ ընակի երգերը բանաստեղծական հանճար ամենադեղիքի արտագրութեանց տպաւորութիւնը յառաջ կը մերեն, սակայն ոչ ոք, որպան գիտեմ, ձեռնարքած է ցարդ քննական ուսումնամիրութեան մը ենթարկել զանոնք արուեստին տեսակետեն, վերըւուել գեղեցկութեան առըրիցը, եւ ի վր հանել անոնց հիանալիք նմանութիւնը գողթան երգերուն հետ: Ասիկա ընել կու դամ այս գլխուն մէջ եւ հայ բանամիրութեան ներկայացնել այս քննութեան վրայ հաստատուած իմ տեսութիւնը բուն հայ բանաստեղծական արուեստին բնորոշ հանգամանքներուն վրայ, տեսութիւն որ մեր գեղեցկաձայն Տին շարականներուն շնուտակին վրայ եւս նոր լոյս պիտի սփռէ:

Պիտի տեսակներ թէ մինչ գողթան եւ Ա կնայ արուեստը նոյն են, երկուքն ալ անգիր, երկուքն ալ զերծ ամեն բռնազբուռումէ, մեր գրական նախնիք եւս միեւնյն հայ արուեստին հետեւած են: Ինչ որ վերաբրուած է այս վերըններուն գրչուն ելած տողերուն վեշտասանունեան եւ քառանդամը բաժանմանցը վրայ երեւակյական է:

Նախ Գողթան երգոց հատակոսորներուն
եւ Ակնայ երգերուն նմանութիւնները ցայց պիտի
տամ, եւ յետոյ այդ բաղդատոթենէն բջնող-
սկզբունքներուն համեմատ՝ պիտի լուսարանեմ
մեր հին եկեղեցական բանաստեղծութեանց
տաղաչափական արուեստը:

67. Նոփ, ծանօթ իրողութիւն է թէ
գողթաներգերուն արուեստը տողերու նոյնայնգ
վերջան որութիւն չի ճանաչար. ատիկա վերջն
արարական արուեստէն օրինակուած է մեր մէջ,
Հակառակ նոյնայնգ տողերու այնքան տովո-
րական եւ նոյն իսկ հարցաւոր նկատուելուն,
Ակնայ բանաստեղծութիւնները հաւատարիմ
մացած են գողթան գարերու աւանդութեանը:
Իրաւ, նոյնայնգ տողերու կը հանդիպինք եր-
կուցին մէջ ալ, բայց անոնք վնասուած յանդեր
չեն, այլ միշտ բնական հետեւանքը խօսքն
պարզ կազմութեանը եւ կրկնութիւններուն:
Օրինակի համար սա Կոտորին մէջ ակներեւ կը
տեսնուի թէ յօրինուածը անյանգ է, ու նման
յանդերը ինքնագեկ են.

Խալսեցայ խալսա մի որի,
Ան գեշն պագ մի ուղից.
Ան գեշն ալ ի նազն ելու,
— Զեմ ի տար անոնք աւըրի:
— Պագին աղուորին ուցէ,
Ուր գիտ խաթը կորիքին:

Նցնը կը տեսանենք Գողթան առղերուն մէջ.

Ընդ եղեգան փող ծուռ իւսնէր,
Ընդ եղեգան փող բոց եւսնէր,

Նոյնայնգ են խօսքն ինքնեկ բերմամբը,
զի միւս տողերը ոչ-նոյնայնգ են:

Երկներ երկին եւ երիբ,
Երկներ եւ ծիրանի ծով:

Եւայլ:

68. Երիբու՝ դիտելու կարեւոր կէտ մը
այս է թէ տողերը որոշ թուով վանկերէ բաշ-
կացած անգամներուն չեն բաժնուած, ինչպէս կը
պահնջուի բանաստեղծութեան արդի ձեռով:
Օրինակ,

Երկներ երկին եւ երիբ,
Երկներ եւ ծիրանի ծով,
Երկին ի ծովուն ուներ զկարմիկ եղեղնիկն,
Եւայլ:

Ի նշպէս բաժնուած են այս տողերը ան-
գամներուն իթէ կարդակը

Երկներ երկին | եւ երկիր |

Կոննենակը առաջին անդամը շորս վանկով, եր-
կորորդը՝ երեք վանկով:

Երկներ եւ ծիրանի ծով.

Ան տողը ինչպէս պիտի բաժնենք. չենք
կընար կարդալ:

Երկներ | ծիրանի ծով,
եւ ոչ:

Երկներ, եւ ծիրանի ծով,

այլ պէտք է կարդակ:

Երկներ | եւ ծիրանի ծով | .

Որով առաջին անդամը 2 վանկ կ'ունենայ, եր-
կորորդը՝ 5 վանկ:

Երրրորդ տողին մէջ 12 վանկ կայ. ինչպէս
պիտի բաժնենք զանոնք երկու անդամի. ար-
դեօք երկուուն աւելի են տար անդամները:

Երկն ի ծովուն | ուներ | զկարմիկ եղեղնիկն?

ԱՌ. հոս ալ երկու անդամ միայն կայ,
այսինքն

Երկն ի ծովուն ուներ | զկարմիկ եղեղնիկն |

Ա. անդամը 6 վանկով, Բ. Ը եւս 6 վան-
կով:

Աւելի վարը, “Նա հուր հեր ուներ,
տողը ընդ ամենը հինգ վանկ ունի, սակայն
գարձեալ երկու անդամէ կազմուած է:

Նոյն ազատութիւնը կը բանենք Ակնայ
երգոց տողերուն մէջ.

Օր օր կանչիմ | իմանաս. (4-3).

Պատկիս | անուշ քնանաս | . (2-5.)

Քնանաս | ու մեծանաս | . (3-4)

Մեծնաս | ու մեծ մի լընիս | . (2-5.)

Բոլըրս | ու գեղ մի լընիս | . (3-5.)

Ան գեղն առ | մեծ չի կենայ, (3-4)

Ան գեղն մեծ | գուն լընիս | . (5-3)

Դուռն լընիս | անտառ մօրուն, | (3-4)

Զարնեն քըրիս | ի խորուն, | (4-3)

Գոկիկ | է խորուն զարնես, | (3-4)

Դուռտ շուք անէ | ծէզերուն | . (4-3)

Երկին օրինակին մէջ կը տեսանենք անդամ
ներուն ազատ կազմութիւնը 2, 3, 4 կամ 5
վանկիրով, առանց միշտ համապատասխանու-
թեան յաջորդական առերերուն մէջ:

Այսպէս յայսնի է թէ Գողթան եւ Ակ-
նայ քերթուածներն արձակ շարադասութեան
աւելի նման են քան նոր գարերու առզաչափա-

կան այլեւալ կերպերը: Ուրեմն հայ բնիկ տառ զաշափութիւնը ինչո՞վ կը տարրեի արձակէն: Ի՞նչ են անոր բանաստեղծական յօրինուածքն ընորոց համգամանելը:

69. Կմանաթեմեան երրորդ կետը որ գոլց-թան եւ Ակնայ երգերուն միջեւ կայ եւ որ դրական եւ անբաղդտատելի գեղեցկութիւն մը կու տայ հայ տաղաչափութեան է այն կերպը որով, ինչպէս Հ. Գաթըրճնան դիտել տուած է՝, մեյ մ'ըսուած բացարութիւնը հետեւեալ բացատրութեան մէջ նշոնութեամբ կամ նոր գարգուածով մը կը կրնուի, սակամ նոր բառեր ու նոր իմաստներ առջնենորոն հետ կը հիւսուեն, անանի որ խօսերը կարծես թէ կոհակաձեւ ետեւեւ ետեւ կը ծփան ու զիրար դէպ առաջ կը քշեն: Վահագնի երգը օրինակ մ'է.

Եիներ երկին եւ երկիր,
Երթիեր եւ ծիրանի ժող.
Երկն ի Ճ-Ն-Ն ուներ զերամբիկ Ելբին.
Ընդ Ելբու փոլ Էնց ելաներ,
Ընդ Ելբու փոլ Էնց ելաներ,
Եւ ի Բ-Յ-Յ Պ-Պ-Պ-Ն-Հ վազէր,
Ն-Ն-Ն հեր ուներ,
Ապա թէ Էնց ուներ մըրու,
Եւ ունանու էին որդի-իւնաւ:

Ի՞նչ արուեստգիտական անուն պիտի տանք այս յատկութեան: Հ. Գաթըրճնան, բաղդտատելով հայկականը երբայցականին՝ համարական-ինաւ (parallélisme) անուանուած է զայն: Այդ “զուգահեռականութիւնը”, այլով բանիւ, շատ հասարակ երեւոյթ է արդարեւ երբայցական բանաստեղծութեան մէջ, որ սովորաբար միեւնոյն իմաստը երկու տարրեր ձեռով իրարու ետեւէ կը կրնէն, եւ այսպէս քերթուածին կու տայ շէնքի մը երեւոյթը ուր հցակապ սիւներ զոյց զոյց կը կենան գեղարդուածին: Օրինակի համար կրնանք առնուզ ուրեւ Սազմուն մը առնունք ժլ Սազմուն.

Երթիւն ։ ուսուած զփառ Աստուածոյ,
Եւ զարարածն ձեռաց նորս պատու հասուածուիւն:
Օր ուսուր բոլէ վըն,
Եւ ցիւր ցիւր ցուցանէ ցիւրուիւն:
Ու են բակը եւ ոչ են իսուն,
Արոց ոչ լսէն յանին նոցա:
Ընդ ուժիոյն Երթիւն եւ բարբառ նոցա,
Մինչեւ ի նայն աշխանէն են իսուն նոցա:
Եւ այլն:

1. Յ. Ա. Դամբական. Գատուութիւն Մատենագրութեան Հայոց, Ալեքսան 1851, էջ 83:

Ասիկա ալ գեղեցիկ է, եւ թէպէտ յա-ճախ երեւակայայութիւնը վսեմ խցանքներ կ'առ-նու, բայց արուեստի տեսակէտէն չի կրնար բաջդատութիւն հայկականին: Թէկ իմաստը միշտ երկու անգամ կրկնելու այդ երբայցական կերպը փարու ինչ շատ նիւթեական ու միօրինակ է. թե-րեւու փոխն ի փոխ ըսելու կամ երգելու համար ոյնպէս յօրինուած, մինչ հայկականը աւելի չքիլ եւ անընդհատ ինազաքը մը ունի, հայ տողերը իրարու օպակաւորուած, իրարու, ա-գուցուած շարք մը կը կազմնեն: Ինչպէս որ պարի մը մէջ իրափանչիւր որ իր աջ ու ձախ ձեռով զդուուած է իր աջ ու ձախ պարընկերին, նոյն-պէս եւ այս հայ երգերուն մէջ տողերը իրարու ձեռքէ բանած են կարծես, եւ երկար կամ կարճ հիւսուածք մը կը ձեւացնեն որ կը ծածանի կարտոս ու շնորհալի, ոչ թէ անշարժ սիւնե-րու պէս զոյց զոյց կեցած են, ինչպէս երբայ-կանն է: Ուրեմն զուգահեռականութիւնը կամ “համեմատականութիւնը, բառը ճիշդ բացարութիւնը է հայ յօրինուածքնին, որ իսուորու-թիւնը չէ հայ երգերուն մէջ տողերը մ'ունի:

Ակնայ երգերն եւս Գոլզթան երգոց այս հոհակաձեւ ընթացքով հրանալիօրեն ընթա-նալ գիտեն: Կրկնութիւններն երրեն տողեն-մէջ տեղի կ'ունենան. եւ երբեմն ալ հոյուրու-յն ձեւ կ'առևոն: Քանի մը օրինակ ու շադրու-թեան առնունք:

1. Ինչեն անտունի Մ'ըսեմ,
Ու-ը Շնորհ իսուեն ի ոիքու,
Խուուն ի ոիքու Շնորհ,
Մումթել Հովերու (յ)Երեւու:
2. Բարի Լուսուն գուրու ելայ,
Ես ուս-ու կորին մ սաւոյ,
Աշ-ու կորին մ սաւոյ,
Զարկու երեսս արտունեց:
3. Մէջ Մ'ալ տիշմանու ուր տեսնիմ,
Տի Հանեւ Հ-ուունիւ ի ելին,
Զ-իւու-եւս ի նոյն այ Հանիմ,
Տի մորթիմ սեւ ոչերի պու:
4. Առնիմ ուոբ-ուրկիս փոշին,
Ուր ուս ուոյի Շի-Շին,
Աչու ուոյի Շի-Շին,
Պէւքի լուսը շատանայ:
5. Լուսուն կունու ծոյ էլին,
Ալ իւ-ները աեղ չի թողի.
Գնուու լոյ ձ-ուի մ'ասի,
Մուու ե լոյ, ուուուն է լոյ:

հդ օրինակին վերջին տողին առաջին կէսը
կը կրկնէն նախորդ տողին ըսածը, իսկ երկրորդ
կէսը կ'ընդլայնէ նոյն իմաստը:

6. Բորբ լուս-, աղուոր, քարի լուս-.
Բորբ լուսուն բորբի լուս-.
Ու-շ շ-նէ ուեւա է լուս-:

7. Եկու մեր պաղչան տաճիմ,
Վ-րդ- ու նուս ունիմ լուս-.
Վ-րդ- ու նուս ունիմ լուս-.
Ըսահան խունջ խունջ-.
Ք-վի ու խունջ խունջ անի,
Արմաղան իւթիւն խարիպիս:

8. Պիւլպիւլը ձան արեր ձագերուն,
Ք-ուն է բերեր շ-նին ուլքուն-.
Ք-ուն է բերեր ուլքուն լուր,
Լ-նուն շ-նին է ժայցոցեր:

9. Օր օր օր օր կախիմ կախ օրան,
Դրանէ ի ծառ, շ-նին է լուն-.
Ծ-ուն-շեր վրայ ենէք,
Շ-ուն-սին աղուորին վրան:

10. Օր օր օր օր ենեւն ին ենեւ,
Ենեւն ին ենեւ, լուսնին ին իջր,
Քեզ ալ անուշ ունին ին ենեւ,
Բերեր քու ծով ծով աշբորին լուր,
Անուշ ունին ին ժայցոցեր,
Քաղցր կաթնավ ին լուրցոցեր:

11. Հայվան ի ծառին նղին
Սիբոն է սեւ, երես գեղին:
Ենեւէ իննորին ծունին,
Իր ծունին իր տերեւնին,
Գիրիմ դ- զոր զեր ունիս,
Բեր ու-ու ուր ես լաւանամ-
Թը ու-ու երթամ լուսուն-
Թը վ- ուս իրեւն մուսակ-
Քեզ ալ անչին մարգասպան-
— խնորս է ծառ ու ծեր-
Խակ անուշ զես չէ հասեր:

Այս կտորին մեջ հակադրական ձեւը
աղուոր է, լուսուն- լուսուն- ։ — թւ վ-
ուս, մունին-։

Արդիշ հակադրական զուգահեռականու-
թեան օրինակ մը.

12. Գէր անես որդեխ բերես,
Աստծուն լուսուն արիանաս.
Գէր շ-նիս ու լի բերես,
Կ'անձիմ քար կու դառնաս:

Առաջին եւ երկրորդ տողերն հակադրական
են, ինչպէս նաեւ երկրորդ ու չորրորդ տողերը:

Դարձեալ հակադրաւթիւն.

13. Այս իմ մայիսի անձրեւ,
Ուր կու գառ կանչիս վրայ:
Թւ է-նը ինամ ի-նու-
Թւ մ է-ս երթամ լունա-:

70. Գողթան երգերն քանի մը հատա-
կոտորներ միայն մեզի հասած են, ուստի չենք
կրնար ապահովագէս ըսել թէ յօրինուածի
ուրիշ ձեւ եր գործածուած չեին: Երգարիւ այդ
կտորներուն մէջն հետեւեալը կրկնութեան եւ
մէտվէտում ձեւը շունի.

Հեծաւ արի արքայից Արտաշէս ի սեաւս գեղեցիկ,
և հանեալ զոսկէող շիկափի պարան,
եւ անցեալ որպէս զարծուի պաթեւ ընդ գեսն,
եւ ձեւեալ զոսկէող շիկափի պարան,
Բնակ ի մէջը օրիորդին Ալանց,
եւ շամ ցաւեցոյց զմէջ վափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Այս կտորին մեջ տողերը բաղդատական
կամ հակադրական կերպով կրկնուած չեն.
Կերպանչւրու տող զատ իմաստ մը կ'արտայայտէ:

71. Ի՞նչ է արդեօք այն ընդհանուր չա-
փարերական յատկութիւնը որ այս հայկական
երգերուն ամենն մեջ ալ կը զ տնուի: Երբ
արեւ ենան գորգերը իրբոււ արաւետի աստա-
դրութիւն քննենք, ձեւերու եւ պատկերներու
կրկնութիւն, համեմատականութիւն կը տեսնենք,
բայց ասկէ զատ բան մը կայ գորգին արժէք
տողը, այս է հիւտուածքին մանաւոր կերպը
որով կը տարբերի ան հասարակ սասայնակու-
թեան աժան արտազրութիւններէն: Հայկական
քերթուածին եւս խորագոյն եւ ամենաթափանց
յատկութիւնը իր մանր հիւտուածքին մեջ է:
Տողէ ի տող կոհականեւ, յառաջնազրութիւ-
նեն զատ — որ յամախու է բայց ոչ անհրա-
ժեշտ — կայ նաեւ մէջէտումը իւրանքանչւր
տողի մեջ, ենեւէջ մը որ զատոց չափուած մա-
սերու կը բաժնէ: Ոտանաւոր շարադրութեան
ծանօթ կանոնն այն է թէ իւրաքանչւր տող
որոշ թուով անդամներ ունենալու է, եւ իւրա-
քանչւր անդամ՝ որոշ թուով վանկերը: Դա-
սարոց մեջ աւանդուած են ասոր կաններն:
Կ'ի թիւն զարարթ եւ թեթեւ կամ վսեմ եւ
լուրջ հանգամանց յամեմատ՝ կարելի է տողերը
երկու, երեք կամ չորս անդամներով կազմել:
Հ. Բագրատունին մասնանիշ ըսած ձեւը, որ
մեր մեջ հայկական աղաղաղափութիւն, անօսնով

